

Համնելով, մեռաւ Կերթալտոյ ան սե-
նեկին մէջ՝ ուր որ ծներ էր, և ուր իր
կենաց վերջերը կը բնակէր առանձնու-
թեան սիրով և ժանտամահէն փախ-
չելու համար :

Երկար ատեն ինչուան աս վերջերս
Պօքքաչիոյին աս բնակութիւնս երեսի
վրայ մնացած էր . բայց քիչ տարի ա-
ռաջ փլորենտացի աղնուական խաթուն
մը գնեց աս տունս, և 'ի յիշատակ Պօք-
քաչիոյին նարոգեց ու կարգի զրաւ :
Երսեն թէ աս տիկինս լսեր է տանտի-
րոջմէն ուսկից որ գներ է աս տունս, թէ
տունը ծախելէն քանի մը տարի առաջ
պատ մը փլորելով՝ խել մը մագաղաթէ
ու թղթէ գրուածքներ ելեր են, որոնք
կրակ վառելու համար գործածեր է :

Պօքքաչիոյ ունի ուրիշ քանի մը
պղտի գրուածքներ ալ որոնք զանց
կ'աւնենք յիշատակելը, արդէն գլխաւոր
գրուածքներուն վրայ բաւական խօսած
ըլլալնուս համար :

4. 2.

ԽԱՇԱՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թուրին :

Փրկչութիւն երկիրը, ան զուարձա-
լի գաշտավայրին մէջ, ուր որ Փոյ հա-
րաւէն գալով՝ Անսլիզյէն կ'իջնայ ու
Տորա գետին և Անձինեւրա ու Ան-
չէնիզիոյ ջրերուն հետ կը խառնուի, կը
հանգչի Արտենիոյ թագաւորութեան
մայրաքաղաքը Ուուրին : Իր զիմացը
Փոյի աջակողմեան եղերացը վրայ բազ-
մակերպեան գալարագեղ բլուր մը կը
բարձրանայ, որ խիտ առ խիտ ծառե-
րով, ճերմակ ճերմակ տներով ու ամա-
րաստան պալատներով զարդարուած է :
Հարաւային, արևմտեան ու հիւսիսային
կողմէն Լապեան լեռները սքանչելի գե-
ղեցկատեսիլ պսակ մը կը կազմեն իրեն
հեռուէն : Լայս ամէն տեսքերուն
գեղեցկութենէն կը նայ մակաբերուիլ
Ուուրինի աղուոր զիրքը, որ Փարիզու

արևելեան երկայնութեան 5° 21' 25" էն
տակը կ'իջնայ և հիւսիսային լայնութե-
45° 4' 48" էն :

Ուուրին այնպէս մը կ'երևայ թէ
Կեղտերէն շինուած է . Տաւրինեանք
կը կոչուէին իր բնակիչքը, ուսկից որքա-
զաքն ալ (Կոստէ Տաւրինաց կ'ըսուէր .
Մնիթաղ այդ քաղաքը աւար առաւիրէն
կողմը անցնիլ չուզելուն համար : Հոտվ-
մայեցիք գաղթականութիւնը լը ըրին հոն, և
(Կոստոս կայսրն ալ գեղեցկացուց զա-
նիկայ : Ա ոմակարտացւոց տիրապետուեա-
տենըն թագաւորութիւն երեսուն զքսու-
թիւններէն մէկուն գլխաւոր տեղն է.
զաւ : Փիկէմննթին Ավալցայի հետ միա-
նալէն վերջը՝ ալ աւելի հոչակաւոր է.
զաւ . Դաղղիացիք 1640 էն տիրեցին ա-
սոր, բայց 1706 էն զուր տեղը պաշարե-
ցին . այս երկու պաշարումները հոչա-
կաւոր եղան, մանաւանդ երկրորդը :
Դաղղիացիք 1796 էն, 1798 էն և 1800 էն
տիրեցին ասոր . աս վերջի անգամուս շատ
աւրուեցաւ . և անկէ վերջը Փոյ նահան-
գին գլխաւոր տեղն ու Դաղղիական
ինքնակալութեան մասն եղաւ մինչեւ
1814 տարին : Իշքը գարձեալ իր օրի-
նաւոր իշխաններուն ձեռքը ինկաւ :

Ուուրին 142,000 բնակիչ ունի . բնա-
ւորութիւննին հանդարտ, ազնուական,
պարզ և ընկերասէր . հայրենասիրու-
թը բորբոքած են և ուսումնասէր են .
բայց այս վերջի ատեններս փախստական
մարզիկ հոն ապաւիններով անկրօնութիւն
մտնել սկսաւ մէջերնին : Դաղղաքը չորս
մաս բաժնուած է, ու իրեք ալ արուար-
ձան ունի, և գիշերը կազով կը լուսա-
ւորուի : Դատենք ըրա դուռ ուներ, ո-
րոնց հիմա հետքն ալ չկայ . փողոցները
լայն, երկայն, ուղիղ և կարգաւորեալ
են, մանաւորապէս : Ուր Ուուրինի մէջ
ասոնց մէջ Փոյի Ճամբան գեղեցկագոյնն
է ու ամենէն լայնը . իսկ Տորտ Կրոսս
ըսուածը երկու գեղեցիկ տեսարաններ
ունի . Ճամբեուն մէկ գլխէն կը տեսնես
Աշտամա պալատը, մէկալէն ալ Լ-
պէան լեռները, որոնց գլուխը կապուա-
երկնքին մէջ կ'երևայ : Ա իկոտոր Լ-
մետէոս Բ, կարողս Ամմանուէլ Գ.

ու Ա իկտոր Ամետէսս Գ. թագաւորները ջանացին որ այս փողոցը որչափ կարելի է զարդարեն, որ նման չէր ունենար՝ թէ որ լայնութիւնը երկայնութեանը համեմատ ըլլար :

Վաղքիս մէկ մեծ գեղեցիկութիւնն ալ իր ընդարձակ հրապարակներն են. երեւելի է Վասթէլլոյի հրապարակը, որուն անունը մէջտեղի եղած դղեկէն առնուած է. ասիկայ իրեք կողմէն իրեք ձամբաներ ունի, որ են Փոյլնը, Տորայինը ու Կոր Ճամբան, որոնք շիտակ երթալով քաղքէն դուրս կ'ելլեն. իսկ չըրրորդ կողմը կը տեսնես ընդարձակածաւալ արքունիքը. հրապարակին չորս կողմը կամարակապ Ճեմելիք կայ բաց ՚ի արքունեաց դիմացի վանդակապատէն Արբոյն Լարողսի հրապարակը քառակուսի երկայն է ու հոյակապ, ուսկից որ վեց Ճամբաներ կը սկսին. հարաւային կողմէն իրեն վրայ կը նային երկու եկեղեցիներու Ճակատներ, իսկ մէժտեղը Ամմանուէլ Ֆիլիպէրդ Ավալյայի դքսին պղնձէ գեղեցիկ հեծեալ արձանը կայ : Այս հրապարակը Անետիկու սրբոյն Աարկոսի հրապարակէն ետքը երկրորդը կը սեպուի, բայց Ճարտարապետութեան կողմանէ անկէց շատ վար է : Ա իկտոր Ամմանուէլ հրապարակը Աւրոպայի ընդարձակագոյն հրապարակներէն մէկն է, և կամարակապ Ճեմելիքով շինուած է բաց ՚ի գետին կողմէն. գետին մէկալ ափունքին վրայ Աստուածամօրը կանգնուած կը տեսնուի յունահռովմայեցի Ճարտարապետութեամբ տաճար մը. անոր վսեմութեանը հետ կը խառնուի կանաչազգեստ բլակին զուարթութիւնը :

Խտալիոյ ուրիշ քաղաքաց պէս չունի Անուրին հասարակաց շինուածքներ, կամայնալիսի պալատներ, որ զհուվմ, Փլորենախա ու Ա ենետիկ գեղեցիկացընող Ճարտարապետներուն ձեռքէն ելած ըլլան. որովհետեւ այդ արուեստին իյնալուն ատեն սկսաւ ինքը զարդարուիլ, և որովհետեւ իր Առարինի ու Առովարա Ճարտարապետները չեն կը նար բաղդատուիլ Պրամանթէի ու

Պալլատիոսի հետ : Հիշատակութեան աւելի արժանի տեղերը ասոնք են .— Ո՞այր եկեղեցին սուրբ Յովհաննէս Ո՞կրտիչ, որ շատ հնուց շինած է կը լսեն. բայց 1498ին բոլորպինն նորէն շինուեցաւ. ասոր մէջ Վրիսատոսի սուրբ Ա արշամակին փառաւոր ու մեծագործ մատուռը կայ, որ ներսէն ու գրաէն սեմարմարիոնով պատած է . բայց այս պատճառաւ, ու նաև լուսանցքներուն դրէն՝ մթին է : Այդ մատուռը աւագ խորանին ետեւը շինուած է, իրբե թէ ուրիշ ժամմը ըլլար, և գերեզմանի ձևով շէնք մըն է օգուն մէջ ցըցուած . և որովհետեւ արքունեաց մէջ է, անով մայր եկեղեցին ալ, անոր անմիջապէս մօտ եղած սուրբ . Աւրենտիոսի եկեղեցին ալ պալատին մասը կրնան սեպուիլ : Փրկչին պատանաց սուրբ Ա արշամակը, որ խորանին վրայ դրուած է փառաւոր արկղի մը մէջ, Խաչակրաց ժամանակը Աուրբ Արկրէն բերուեցաւ և 1452ին Աուգովիկոսի Ապովյայի դրքսին ընծայ եղաւ . և վերջէն Ամմանուէլ Ֆիլիպէրդ ուզեց որ Չիամպէրիէն Ժաւրին փոխուի : — Արբոյն Աւրենտիոսի եկեղեցին, որ գրեթէ բոլոր մարմարիոնեայ է, գմբէթն ալ գեղեցիկ է, բայց եկեղեցւոյն Ճարտարապետութիւնը լաւ չէ : — Արբոյն Փիլիպառոսի եկեղեցին, որ քաղքին ընդարձակագոյն եկեղեցին է . գեղեցիկ է Ճարտարապետութիւնը, որ Առովարայի ձեռագործն է : — Արբորդութեան եկեղեցին, որ մեծագործ է ու բոլորը ձեւ ունի . իսկ Աարտիրոսաց տաճարը չքեղ է՝ մարմարիոններով ունկարներով զարդարուած : — Դամինիկէանց եկեղեցւոյն մէջ Աուելի շինոյի հիանալի պատկեր մը կայ, որ կը ձևացընէ թէ սուրբ Այսուը վարդարանը կու տայ սրբոյն Դամինիկոսի . այդ գեղեցիկ պատկերին նաման Ժաւրինի եկեղեցւաց մէկ մէջ մէկ մալ չկայ :

Այդ և ասոնց նման սուրիշ երեւելի եկեղեցիներէն զատ՝ յիշատակաց արժանի են նաև սուրբ Յովհաննէսի, Ալրոյ, սրբոյն Ալովիոսի ու Պախածներու անկելանոցները, որոնց Ճարտարապետու-

թիւնը գեղեցիկ ըլլալէն զատ՝ շատ յար-
մար կը ծառայեն ինչ բանի համար որ
հաստատուած են : — Օ ինուորական
ճարտարապետութեան կողմանէ երևե-
լի շնորհը երկուք են . առջինն է զգեա-
կը , որուն ճարտարապետն եղած է
Փաջիոթթոյ , բայց ժամանակ անցնե-
լով՝ նոր ամրութիւններ տուին իրեն ,
որ անառիկ ըլլայ . միւն է արքունի զի-
նարանը , որ 1738^{ին} կրկին շինուեցաւ
ու աւելի ընդարձակութիւն առաւ ,
և իր գեղեցկութեանը հետ մեծ կա-
րեսորութիւն մ'ալ ունի . հոս այդ շնո-
քին մէջ կան տարրալուծաց մետաղա-
դործութեան արուեստանոց , հանքա-
բանութեան ու բնաբանութեան թան-
գարաններ , զրատուն , ձուլարան թըն-
դանօթոց , զէնք շինելու գործանոց , ար-
քունի գործարան վառողի , ու բորակ
զտելու արուեստանոց , և այն :

Ո՞եծագործ պալատներու կողմանէ
Ճոխն է Ծառուին . երևելի է Ամատամա-
պալատը , որ դղեակ ալ կ'ըսուի , և ին-
չուան հիմա արևելեան կողմը իր հին
աշտարակները պահած է . ասոր շինու-
թիւնը սկսաւ 1403^{ին} ու 1416^{ին} լմնցաւ .
դարձեալ նաև Աավոյայի գքսից պալա-
տը , Քարինեան պալատը , որն որ մաս-
նաւորապէս երևելի է իր սանդխոյն ու
մեծ սրահին համար : Երևելի է նաև
արքունական պալատը , զորն որ կառոյց
Լարոլոս Ամմանուէլ Բ , բայց Ա իկոտոր
Ամետէոս ընդարձակեց ու գեղեցկա-
ցոց զայն , որուն շատ նոր գեղեցկութի-
ներ ալ տուաւ Լարոլոս Ամմանուէլ Գ :
Այդ շնորհը շատ ընդարձակ է , ու այն
պէս ճարտարութեամբ շինուած , որ ան-
ընդհատ շարունակութեամբ կը բովան-
դակէ եկեղեցիներ , ինչպէս որ վերն ը-
սինք , տէրութեանպաշտամանատուննե-
րը , իսել մը փառաւոր սենեակներ , զի-
նուորական Ճեմարան , փողերանոց ,
պարտէզներ , ախոռներ , անանկ որ ա-
սոնք կրնան իրեն մասունքը սեպուիլ :
Արքունիքը շատ փառաւոր է ներսի կող-
մէն . ձեղունները ոսկեզօծ են ու քա-
շուածքներ ունին , որմերը ծաղկազարդ
գորգերով հարուստ են . կահկարասիքն

ալ շատ գեղեցիկ են թէ նիւթոյն և
թէ գործածին կողմանէ . թող պատ-
կերներուն ու բիւրեղեայ կանթեղաց
բազմութիւնը : Լարոլոս Ալերդ նոր
Ճոխութիւններով զարդարեց իր արքու-
նիքը , ինչպէս Զինաստանի ու Շափոնի
անօթներով , արդի պատկերահաններու
նկարներով , ոսկեզօծ զարդերով , Ճար-
տարապետական գործքերով , և այն:
Ծագաւորին առանձնական գրատունը
Ճոխն է հին և նոր զրուածքներով :

Պալատին մօտ են Արքունի թա-
տրոնն ու գիւանները . թատրոնը կա-
ռոյց Լարոլոս Ամմանուէլ Գ , որն որ
վերջէն նորոգուելով աւելի գեղեցկա-
ցաւ ալ , և հիմայ Խտալոյ ամենէն գե-
ղեցիկ թատրոններէն մէկն է . գիւան-
ներն ալ նոյն Լարոլոսը շինեց , որոնց
մէջ յարգի յիշատակարաններ կան , և
ուզողը՝ բարձրագոյն հրամանաւ կրնայ
օրինակել զանոնք : Ծագաւորական զի-
նատունը յիրաւի զարմանք կը բերէ
մարդուս վրայ , ուր որ գեղեցիկ կար-
գով զրուած են միջին գարու ամբողջ
սպառազինութիւններ , ինչպէս նաև
սուրեր , նիզակներ , և այլն , և ամէն
տեսակ հրազենք , որոնք պատերազմա-
կան արուեստին պատմութեանը հա-
մար աղէկ նիւթ կու տան . դարձեալ
երևելի պատերազմական արանց պատ-
մական յիշատակարաններ և շատ տե-
սակ ամենագեղեցիկ զարդեր :

Ո՞տաւորական յառաջադիմութեան
ցանկացողը կը գտնէ քաղքիս մէջ իր
փափաքը գոհ ընող տեղեր : Համալսա-
րանէն զատ , որ անուանի է , ինչպէս նաև
շէնքն ալ աղուոր է , հասարակաց զրա-
տուն ունի Ծառուին , որուն մէջ 110,000
հատոր գիրք կան , և թէ տպագիրնե-
րու ու թէ ձեռագիրներու կողմանէ ա-
ղէկ գանձեր ունի . դարձեալ տարրալու-
ծութեան գործանոցներ , դահլիճ բնա-
բանութեան , պարտէլ բուսաբանա-
կան , աստղաբաշխական դիտարան , կեն-
դանաբանական ու հանքաբանական մու-
սէռններ , հնութեանց մուսէռն , և մա-
նաւանդ եգիպտական մուսէռնը , որ բո-
լոր Լարոպայի մէջ մի միայն է , և որուն

Հնութիւնները ԵրգիապտոսնստողՊաղ-
ղիոյ հիւպատէն առնուած են . ատիկայ
տեսնելու ու հիանալու տեղ է . ունի
նաև գիտութեան ձեմարան մը , որ եր-
կու մաս բաժնուած է , առջինը չափա-
բանական ու բնաբանական գիտութեց
համար , և երկրորդը բարոյական , պատ-
մական ու բանասիրական գիտութեց :

Պեղեցիկ արուեստներն ալ վերջի
ժամանակներս աղէկ սկսան ծաղկիլ .
այս վախճանիս համար կանգնուեցաւ
գեղեցիկ արուեստից ձեմարանը , ինչ
պէս նաև նկարչութեան յառաջազի-
մութեանը համար Մատաման պալա-
տին մէջ պատկերաց հաւաքմունք մը
կայ , ուր որ դուրս կը ցատքեն Պիլի-
նեայ , (Ըլէյնի , Պասսանեայ , Պօղոս
Ա էրոնացւոյն , Բարաչիներուն , Բ. Ա.
պանոյի , Խիցիանոյի , Վերրարեայ ,
և երեւլի հոլանտացիներուն կարները :

Դ'արտարութիւնը բարձր աստիճան
հասած է թաւրինի մէջ . վերջի ատեն-
ներս երկրագործական ընկերութիւն մը
հաստատուեցաւ հոս , որ բոլոր թագա-
ւորութեան մէջ տարածուեցաւ , ու եր-
կրագործութեան յառաջադիմութեա-
նը հոգ կը տանի : թաւրինի մետաքսը
շատ ընտիր է , որով որ մեծ վաճառակա-
նութիւն կ'ընեն , և ամէն տեսակ մե-
տաքսեայ կերպասներ ալ կը շնուին ,
որոնց համար 3,000էն աւելի մարդիկ
կ'աշխատին : 1829էն սկսեալ հինգ տա-
րին մէյ մը հանդիսարան կ'ըլլայ ճար-
տարութե , նաև գեղեցիկ արուեստից :

Տպագրութեան արուեստին ծաղկե-
լուն գալով՝ 1730էն ինչուան 1840 այլ
և այլ գրավաճառներ 4,549,750 լիրայի
գիլք ծախեցին : Իսկ 1840էն ինչուան
1849 Շամպա ըսուած տունը միայն 6
միլիոնէն աւելի վաստըկեցաւ գրքերէն :
— Չենք յիշատակեր հոս ճարտարու-
թե ուրիշ գործատունները , բաց ՚ի թը-
թուններու և ծծմբուաններու մեծ գործա-
րանէն , որ լալիոյ աս տեսակ գործա-
րաններուն մեծագոյնն է , և հաւանա-
կանաբար ամենէն առաջ կանգնուած :

Շայց ուսումնական յառաջազիմու-
թեան համար կանգնուած շենքերուն

հետ չեն պակսիր նաև սիրոյ և գթու-
թեան ապաստաննարանները , որ տեսակ
տեսակ են . ինչպէս են սրբոյն Յով-
հաննու Մկրտչի անկելանոցը , սրբոյն
Մաւրիտիոսի ու սրբոյն Պաղարու
անկելանոցը , սրբոյն Յովղիոսի ու զի-
նուորական հիւանդանոցները , գրաւ-
դնելու տեղ , խուլ և համրերու գպրոց ,
ազնուական այրիներու պատսպարան , և
ասոնցմէ զատ տամնըորս տասնըհինգ
բարերարութեան տեղեր :

Ճաղովրդեան զուարձութեան հա-
մար արքունի թատրոննեն զատ՝ կան ու-
րիշ թատրոններ ալ . և ձեմելեաց տե-
ղերն են Ա ալէնթինոյի պարտեզը , դղե-
կին պարտէզն ու ֆոյին վրայ եղած
Ոսնտոյի հրապարակը :

Բաղքէն Փորթա Փալացցոյէն որ
ելլես , կը տեսնես այն հռչակաւոր քա-
րաշէն կամուրջը , որ Տորա գետին վրայ
ձգուած է : թաւրինի շրջակայ տեղեաց
գեղեցկութեանը քիչ քաղաք կայ որ
հաւասարն ունենայ . ինչպէս որ վերնը
սինք , մէկ կողմանէ բլուրներուն կանա-
ցութե վառվունուիր , մէկալ կողմանէ
այն տարածուած քնակուեց ընդարձա-
կութիւնը կը յափշտակեն զմարդ . այս
տեղերը ճանապարհորդի կը սպասեն որ
գայ լեռներուն մէկուն վրայէն տեսնէ
զիրենք ու այն իրենց գեղեցկութիւնը
մէյ մը վայլէ : Հոս այս տեղուանքս լե-
րան մը գագամթը փառաւոր եկեղեցի
մը կայ , զորն որ կանգնեց Ա իկոոր Շ-
մետէսո Բ . երբոր Լուգինէսո սպարա-
պետ իշխանը 1706 տարւոյն Ա պտեմ-
բերի Յնի յաղթեց Պաղպիացւոց , որ
զթաւրինպաշարած էին . որովհետև պա-
շարման ատեննը Ա իկոոր Շմետէսո Լու-
գինէսո սպարապետին հետ այս լերան
վրայ գացած ըլլալով անկէց թշնամեաց
բանակը գիտելու համար , հոն թա-
գաւորը ուխտ ըրաւ Շտուածամօր , որ
եթէ յաղթէ թշնամեաց՝ այն գագաթին
վրայ իրեն եկեղեցի մը կանգնէ . և ա-
նոր համար երբոր յաղթութիւնը ստա-
ցաւ , կառոյց այս հոյակաս եկեղեցին ,
որուն տակը կը թաղուին Ա պտենիոյ
թագաւորները :